



ԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԱՅՆ ԵՐԻՎ ան
ծամ. սկզբ եւ ի էս.
Տաշեան գիւն է 24 տունը ։ ԱՐ ՃԱՌԻ ԿԱ
Պէց ամսեայ 12 դունը ։ ՎԵԿ հոպը 40 տունը
ՎԵԿ հոպը 40 տունը

ԱՐ ՃԱՌԻ ԿԱ ՏՐՈ ԿԱՅԱՑ

ԱՐ ՃԱՌԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՅՆ ԵՐԻՎ ան
տաշեան պիտի վերաբերել ամբու
լու տաշեան պիտի մասնաւու նունը
Լը տաշեան գլուխտեւու անմեռ
ամբուլու դեռ ուղարկել անունը

ՏՐՈ ՎՈՅԱԿԱՆ ԹԻՒՆ 29.

1864

ՎՈՅԱԿԱՆ ԹԻՒՆ 1

Վանայ նամակի
Ըստ ունակութիւն եւ վերջ :

Պատմք մեր ծիծուած եղեանագործ ան-
ձի բանտէն զուրս ելլելունը , որ չճիռ կը :
զրու ի 8 օր հոն մնալ ։ Դարձեալ կեցցին
բարերարք , որ այս ապօրինաւորութիւնը լաւ
անշնալով , Առաքելեան Պ. Ա. արտիրոս
յորդի պէյը՝ անզամմը կզրկէ առաջնոր-
դւն ու զելու , կ պատասխանէ ։ Ճաղավը բան-
եարկեր է , ես չեմ իտանուիր . Ճաղավա-
կանաց կ զրկէ . Այրազան զիտէ , պատաս-
խամբ կ բնդունիքանի անզամմը զրկելն ըզ-
է ի վերջի . երեխյան ժամ 1 ին բանի կը-
զրկէ կ առնէ , լսելով թէ . որ առ անձը
զուրս չելին հիմայ առաւօտ բազուքը զեր
վար պիտի դառնայ , զիտած բլլարք :

Օկնի առնելունը իր տունը առնելով ըր-
ժըզը կ կանչէ գարմանեիր առնելու . եւ
հասեւեալ առաւօտը իր տունը կ վերտ-
դարձնէ , որ ել կու սմբափ չոփ անշա պառ-
կեցաւ , թէ եւ մրնէ ցարդ վատառողջ է . ։
Այս եզածինը քրայ պատրժառու եցաւ հա-
սարկութիւնը ստորագրութիւն բանալ առ
առաջնորդանու գործելու . եւ առաջնորդ
վանականը , բայց գարձեալ ընկանած մե-
րու մերկու թիւն մեր մեր մեր մեր մեր
մեր մեր մեր մեր մեր մեր մեր մեր

ամար . Այս կ ապրամփինք . . ապազ այէն
Տէրն ինքն խալացնէ : Բայց իր Արքազ-
նութենէն պիտի քննուի արդեօք թէ
այսպիսի իրիմը համար ծեծ կ ըլլայ՝ ան-
գամ իրաւ ըրողին , թող թէ այս անձնին եւ
իր ընկերութեանը , որ բնաւ ծանօթութիւն
շունեին անգամ . սկայն՝ թէ ընկերու-
թիւնը եւ թէ աղանը կամ եւ ուրիշ մեկը
որ եւ կ գրողը իր երաւուաքը կ վետաէ և
առաջնորդանու առջիւը , հետեւեալ
ձեռնարկութեամբ . թէ որ այն զրուած
յայտարարութեան նիւթը իրաւ եր , ինչու
ծիծու Ա . Արքազան . եւ թէ ուռու եր ,
ինչպէս խրզաւթի Յակոբ հպակուպս հան-
դերձ Քօզգ վարժապետվ եւ քանիք քա-
հանայով հրաւիրուեցաւ պահաց Ափրակէ .
ինը իրօք պակասութիւնները հատարիւ-
գործերու . հաստատուն վէմը դնել՝ եւ ուը
կրաւթեան շինծու օրհնեալ Զրին շիշը ար-
դեիլ , եւ խորաններ օծել : Այդ ազգին
ուշազրութիւնը առ կետիս կ հրաւիրեմը
որ գատը վճանեն , առաջնորդիւն եւ բան-
թիւնը թէ ըրողին է անառակութիւն . Ու-
րեմն հայրենաց մէջ հաստատուած նո-
րոգ ընկերութեանց վրայ սնուի ըուտը
խնդացող պարոն հեղինակդ . Արծութիկ հան-
գիտին . քու խնդաւթեանդ սեղ քեզիցի ցաւա-
րի լուրը կոտամ , այս գեպիքին համար ,
ընկերութեան առենազ պիրը հանդերձ ուը-
րումն հան պատ . եւ փանորդաւ խոպա-
զուաւեցան Յ անձումք եւ մնացեալները
կազմի կազլուիկ կ քալին խորխորաներունը
բերան մեր միւս ընկերութիւններն ալ բնաւ
վատահութիւն շունենին իրուանցմը վրայ իս-
կալու . որ անմիջապէս Պինհ հատէց ուստ
ուին պիտի հազորգուին . ինչպէս որ երեւե-

ի անձին մէկը Օգոստոս 1ին կալքեանց շռւկային մէջը հատած, եւ Պանկերութիւն իները իրենց նպատակին հասաւ... մէկը խպառ ամէհետագայու, եւ մէկն ալ կործանւ ման մրայ է. իսկ միւսն ալու... տեսնենք ինչպէս օրանիկութայ, կը տու մի ազգիս, միւթե Հին քարքարոսաց բանաւոր տուրը այս միջոցները կ գործածէր արդեօք, եւ հայոց թէ քաղաքական եւ թէ կրօնական պակասութեան համար բողոքելու ատեննաւ շատ- մը անձինք սա աստիճանին կ համեմն միւթէ. Այս մը ուրախ եղիր Արծուիկդ, եւ նամակէս ալքազատ սորբագրութիւն ու զերպայնապէս հրատարակել յօժարիր, որպէս զիւրիւն լուսայ զառնան Հեղինակներ գրօս եւ ատորբագրութիւնները գնոզը, ի ձեռն սրբագրան առաջնորդնուու:

Դասրձեալ Յուլիս 19ին Հան փողոցի գլուխը մէտացուի համարակաց մէջը մէկ մը առաջ, որ քաղաքի ժամարար առունը կ պատվի սիստու կ երթաց պատարագ կ ընել. այս քահանային կ հազորդին ոյս խօսքը, եւ նա կ ըստ, ոչ բու առաջնորդ զ ոչ Պատրիարքի եւ ոչ Ալեքսանդրիուց կ ձանչեմ, չեն ու զիր քահանայութիւննեմ անելիր. Եւ Նույն խօսքերը եւ ու կը հազորդ են առաջնորդին, ձայն չ հաներ. ինչպէս որ միւսներուն եւս քանի անգամ պաշտօնական կերպիւ իմաց արուեցաւ, բայց չ լինց մինչ այս փոթորիկն ելաւ, եւ օրման լուսուկ ասոր մրաց պիտի ելնէ անշուշտ, ինչպէս որ, կ երեւի:

Մնամք պատաստ մեռեալ նամակիս կենդ անութեան ազգամիտիքան յուսուվը եւ վայելման պազոյ նորին յանայր յանա:

Հեր բաժանորդ աց մէկ քանիքը.

Ա աշխեզ ի ի՞չ ժամանակի մէջ ենք:

Խ թաղաղութեալ նահայ համարակութեանց առաջ հասպատուած ու ինկերութեանց վանուաց այս մարտ ուժեցի նամաց լ. հրատարակելով. յառաջ զինի սրբածն եր խորհուած ուժեւնմը յառեւու մեզմէ սակայն առեւ կ լինել բարզ կրնաց ինքնին ենորհել. Առ հասեած մատելով բազմաց կամ ումանց մարմանց մերկից բաղեցաւ առ եղածները քիչ են, առեւ օր Պահատիս

որբազանին փառք տալու նս, և ասպուրական, միմէկ քան լաւ եւս պիտի գըտնես. մանաւանդ որ այսափի կը զողոքես մը ազ ալ չունիս. Արծուիկի հրատարակութենէն ինչ յոյս. քիչ մի ալ անէծք թշնամնէք իմ գլխուու... Վայ մեք զԱսուած աղազենք եւ ազգի վիճակին հայելով լոր. ողբը արտասուօք ողբանք արածաւի Հայաստանէն քահանայ ժորհրդական. եւ ուսուցող, վրդովեցաւ խաղաղութիւն. արմատացաւ անկարգութիւն. Ակեղեցին Հայաստանեայց խրթնացեալ ի քարեղարգութենէք քեմբին. ի քաջէն զրկեալ հովուէ եւ հովուակցէ... .

Ա արդապետք տիսմարը, եւ ընդինքնաձք, անձամք, առեալ պատիւ եւ ոչ Աստուծու կոչեցեալ. արծաթով ընտրեալք եւսու Հոգւուք, ուկեսէրը, նախանձուք. թողեալ զհեղութիւն, յորում Աստուած ըլենակի. եւ զայլք եղեալ զիւրեանց հօտ գիշաելով :

Ա իշխանք ապօտամբը, զողակից գողց. աց ահք, Սամիշտակօղք, ուշիտրհաւեբը :

Ա Ժողովդպականք մէք, առահակը, մեծախօսք, անվաստակը, այրեցօղք, վնասակարգք. մասիչօղք ի ժամանգութիւն. .

Ա վերջապէս և Բարձուն մն առ համարակերպ եւ ամօթոյ. . . .

Ա յա զգբոց վիճակի մէջն է գրեթէ ամէն աեղ մեր Հայ. այլ ուրեմն որի հետ կառնիք, որին բողոքենք, "Աչ գոյ, ոչ գոյ ի ժամանակի յայսմիկ իշխան, մարգարէ և առաջնորդ. . . .

Օ Տէր աղազենք. դիսաղաղութիւն ինդրենք, եւ Տէր հանէ բարի Աշակո ի հուն ձրս. եւ բարի հովիւ ի հօտա:

Ը կը եւ չող 10ին Ա թարգմանչաց տօնաւ խնցեալ չող 10ին Ա թարգմանչաց տօնաւ խնցեալ մինելով, վանքիս չող. վարժարական հանդէս մի կառարեց ի պատիւ միշտամիր ոչին անմահ բարեբարաց, զորս գրուառեցին իւրաքանչիւր եղբարք իւրենց զգացմանց եւ մասց Համեմատ երգելով եւ ճառապղբերքի եւ հոյն եւ Պարացրութեան նուիբերով, յորոց մինը հետեւալնէ. դոր Կ հրատարակենք:

Աղբարք

Հայաստանեայց ոռւրբ Եկեղեցին այսօք
առնեց իւր անմահ բարերարաց յիշատակը,
պոր մեր որդի վերայ ոսկի առանրով գրոշ-
մած են Հայոց պատմութեան էջերը, Եր-
կինքն անգամ իւր անմահ գունեներով զը-
ռարթ եւ պայծառ կերեւի ի հանդիսի ոռ-
ցա, բայց Հայը կամ անոր մեծ մասը անրզ-
գայ է այդ մասին: Այս երինախտաղաքո-
ցի մարդիկներն են մեր ոռւրբ Թարգմա-
նիչները, Հայոց գրականութեան լուսաւո-
րիչները, որոց անուն ամէն Հայրենագրաց
քաղցը է Լոել, եւ բերկրութիւնն է նոցա
միշտակ Հայու զգայունն հաստրակու-
թեան, որք ի սրու կ միրեն զոսա: վասնդի
ասոնք էին, որք Հայոց ձեռքին բռնած ի
խաւարէ գրականութեան լուսոյ շաւովին
մէջ առաջնորդեցին: Առքա էին, որդք
հաստատուեցաւ նորահրաշ կատ մի ի մէջ
Արարէն եւ Հայութեան:

Մրգեօք Հայ հաստրակութիւն Բինչ կը զ-
գար երբ եկեղեցին կ երթար ի փառաբա-
նութիւն, Ատուծոյ, Յունաց եւ Ասորոց
կ լուր ու կ երգեր մրմնջանց երգերը, ոհ
ցոււալի միջոց, այլ փառք այդ բարերա-
րաց, փառք եւ Աստվածութեան, որոց
այսօր ազատ ենք այդ մասին: . . .

Բարկիմնք, վասնգի այսօր գրականութիւնն
ի շուրջ մեր ծաղկեսղ է, եւ որոյ մէջ մեք
ալ մասած կ միայիշենք բայց երախտազի-
տութեան պարաւորութիւն զգայուննոր-
ուրուն կ սուրդէ ի ձանացումն եւ ի յար-
գանս նոցին: Ճանաչել այս բարերարաց
ու քնութիւնք եւ վաստակ, յարգել եւ սի-
րել նոցա ոռւրբքարինքները. համբուրել նո-
ցա աստա և ածարնակ ոռուրբ նշխաները, որք
ինչպէս այսօր իշխրիմս անշքութեամբ թաղ-
ուածեն, նոյնազենեն եւ Հայ հաստրակու-
թեան որտից մէջ: . . .

Վեծն Ասհակ՝ որ ի կենդանութեան
Հայու թշուառութեան վերայ շատ արտա-
սուք թափեց եւ Հայութեան գլուխը
բարձր պահելու համար նախատանօք եւ ա-
նարգանօք իրանաս եւ յաջսոր մաշեցաւ.
մեռա՛, հսդին, մարդինէն բաժանեցաւ
բայց Հայու պէրքերնորա սրտէն, ոչ եր-
բէք, եւ այսօր եւս կարծիս նոյն ոգէ՛ մէջ

ընկպմած կ պառկի ի Տարօն ԱՌշտիչուտ
միոքը մատուեիմը ներքեւ: Փա՞ռք Հա-
յու . . .

Մերովք՝ որոյ մատները Անրաբէն նը-
պաստեալ ի գարծան Հայութեան, Հայոց
համար ենկնատուր տառեր գրումեցին, ո-
րոյ ճակատի ուրբ քրոինքէն Հայու կեն-
դանաւթիւն կ փայլէք. այօր մեռած, բայց
իւր յիշտակը մեր որտի վերայ անմահ դը-
րոշմուած, կ հանգչի Անլուրա Ուշ
կան՝ անշքութեան մէջ: Պարծամիք Հա-
յութեան . . .

Անվան իւրենացի քերթողահայր, որ
Աթենքի մէջ իր յառաջադիմութեամբ
պարծանք եղաւ Հայութեան, բեռնասու-
րիալ իւրեւ վաճառականմը գարձաւ, բայց
Հայը անգիտացաւ չ ձանեաչնց նորա վա-
ճառք, մանաւանդ թէ անորդեց որոյ հա-
մար ինքն ողբոց եւ ասաց « Ով յարգեւ
ցէ այսուհետեւ զմերս ուսումն », իորւէ
սոխակմը կարօտասկէզ եւ նա սիրեց զ Հա-
յատան, այլ ի վերջ « Աղբամ զըեզ հա-
յոց աշխարհ ու տիսուր երգը երգեց, ողբոց
եւ շրջեցաւ, որոյ մատենագրութիւնը՝ Ենշ-
պէս Հայ հայրենագրցա, նոյնակն եւ օստա-
րաց ցանկալի էին, զոր իր նախանձարեկ
եղբայրները զետոց արեաց տալէն ետք,
ոհ, եւ նորա նուբրակն ուրբ ուկիրքն ալ
նոյն վիճակին վիճակեցուցերեն: Ա, ա՛յ
Հայու յիշտակին . . .

Մասիթ անյազթ: որ Հայու ընակոն
չըիւր բալոր Յունաց հարտատաները ինու-
խանձ գրգռեց իր օքանչելի ձառ երգ, եւ
Էնյազ թ տիտղոսաւած գարձաւ ի Հայ-
րենիս, որոյ գեղեցիկ սերմանց տեղի չար-
գեց Հայատան, ոհ, եւ զնաւ եւս մեշը-
քութեան մէջ թաղեց . . .

Աղաւնին Եղիշէն, որ վարդ Արդանաց
պաերագմը երգեց Աւարայր, որ ողբաց ըլ-
վիշտուե զարաւուկումն Հայոց, որոյ հառա-
չանց արտասուօք Մոհաց լըրաց խորեր եւ
ձորեր թրչուեցան, անձանթ այօր Հայ հաս-
տրակութենէն կ հանգչի ի Ասողուրտկան:

Եղբայրներ, ճանաչենք մենք այս անմահ
բարերարները, որոցմով Հայութիւն կեն-
դանի է, զաւինք՝ տեսնելով օտար աղդերը
և ինչպէս իւրենց բալերարները թէ ի կեն-

դանութեան եւ թէ ի մեռելութեան կ պըսսկեն ։ Ի՞շտ եւ զարձոցէր ձեր աչքերը հայաստանի վերայ, յոր կ հանգչին շոյաւտանի բարերարաց նշխարները, թէ ինչ փառքով եւ ինչ շուրջներով զարդարուած են . . . տեսե՛ք թէ ինչ զգուցմունքով եւ ինչ աչքով կ նայի անոնց վերայ Հայ հասարակութիւնը ։ Ակեղայ երկինք ։ . . .

Իսկ մե՛ք, ձետք Թարգմանչաց, ջանանք մեր մասց հետ եւ մեր սիրաեր կրթել ի շնորհս սուրբ Հոգւցն եւ իպաստւ եւ ի հանգիստ ։ Աբբաց նորա սիրենք հետեւ իլմանտանդ մեր հարց բարի վարուց եւ առաջինի ընթացից, որով ոչ միայն օգտակար ազդին եւ իմաստաւք յանձինս լինիմք, ոյլ Կատուծոյ փառաց աաճար եւ նորա սրբելուաց ժառանգորդ հանգիստանալ յերկրոս առաքինութեամբ, յերկինս Կիբոյութեամբ ։

Հայեակ Դիմաքսեան Եւ Ժ Վ Գլոկոյ

Վախորդ թուով համառօտ ծանօթութիւն գրեցինք Եղիծամարայ հին գիտոս Եւ նոր խոշոտւոր կամողիկասաց, մէկի սպանութեան սեւին ապօրինաւ որութեան կամ անօրէնութեան վրայ ։ Եհան անմակմբ, որ առելի բացայաց առվեկութիւն կ գրէ եղածին վրոյ Եւ սեւլի կատարեալն դրել ապա կ խոստանայ:

. . . Բեղի ահաս արսափելի լուրմը ։ Անցեալ օր, այսինքն Ամրագոյ Խուշի շարամն օր, Եղիծամարու մէջ հակառակամոռմը հաստատուցաւ ։ Խաչատուր Լազիսկոպոս կամ թաղիս Ճեռնադրուելով առանց ազգային Ալոյչութեան եւ Տէրութեան հրամանին ։ Եւ առանգամ մէջ սպառուելու նրան կամ կամողիկաս Պիհարաց՝ Փշավանք գիւղ Եր եղբօր առան մէջ աաճանակովմը իր մահանացուն կ կնքէ ։

Ելուսի թէ՝ երբոր ներս Ճեռնադրութիւն պիտի ըլլար, Պիհարաց կամողիկասն կ լու եւ կուզէ որ նաև մանելով ներս երթայ ու չի բժալու իր աթոռը ու րիշը յա դշտակէ, քառակ օր ինքն կենդ անի է, բոյց նաւափառք և հակառագուանը զինը բռնած նաւէն ծուզիլք կ նաւան, բիմ ու բերան ոչ ի շատ

կ ներկուի եւ մէկ գիշեր ու հան ուսուզի մէջ կ մնայ, մինչեւ որ Փշու վանից քահանան եւ (Պիհարաց կոթողիկոսի) եղբօր որ զինքին կուզան զինք կ առնեն առուն կ տանին :

Ինչ եւ իցէ, հիմակ կառսվարութեան կողմէն երկու եպիսկոպոս, երեք վարդապետ, եւ Պիհարոս Կամողիկոսի եղբօր որդին քաղաքաքարութերու եղողին եպիսկոպոս եւ վարդապետ ու աշխորդաբան բանասրկութերու և աշխարհական կոռավիպարութեան բանաբը դրսւելու համան եղաւ, մինչեւ որ բանը քննութեան ինայ զինքին, մէկ լեզուակին բայց նոր կարգին, մէկ լեզուակին բայց նոր կարգին Պիհարացիոն վաստուի թիքնական անցում կ առնեն, մէկ լեզուակին բայց նոր կարգին կարգին, ինչ մէկ լեզուակին անցում կ առնեն ։ Պատենտան սպանման մասոր մատ կայ, եւ անոր արիւնով ինքն օծուեցաւ, ։ Ես այժմ այսպատճութիւնի յապա կ դրենք ։

Ուշի նոր գայմադամ բարեխնամ Եղիծի վաշի ցոյց տուած արթուն եւ արդար հակողութիւն իր պաշտօնին մէջ մէծ է ։ բարբարութիւնք լուած են, մարդուպան զնոտակ երու ձայներ գաղրած են, զեղիրու մէջն ալ այն արագիելի տեսալան վերջացած է ։ որ ծխով եւ չըռով ամէն զիշերու գէթէն զէղ կը հըմավուենին գէկիր ։ Տարագործ եւ վեստական քրիստոնեադին ու մայութիւն կամ հանածէ Քեր ։ Եղիծամարդ Երե Մա վարդութաւ Կամողիկոս Անձ Կուսակալէն, որ Ա շայ Պաշտի աջ զտնուող եւ խեղճ հաղատակաց արիւն ծծուզ համանացի քըդուիսինի պիտի մականացուն կ կնքէ ։

Խերագիր Պ. Առունածտեանց,

Ճեմ. Ա. Երժուցին.